

Դերեզմանատուննին նոր տեսակ բան մըն է այսինքն ետևէ ետև իրեք բոլորակ շինած է պատէ՝ ամփիթէատրոնի ձեռվ ու վրան բաց : Առջի կարգը որ ամենէն բարձրն է՝ էրիկ մարդիկը կը դնեն, երկրորդ կարգին մէջ կնիկները, իսկ երրորդին մէջ ալ պատի տղաքը : Ո՞եռելներուն վրայ ամենելին հող չեն դներ՝ անօր համար ագուաւները, ուրուրները և ուրիշ գիշատիչ թուզունները կ'ուտեն, և ան աստիճան շատցած են հոն աս տեսակ թուզունները որ բոլոր ձայներնին կը բռնէ ան կողմերը : Փատած մարմինները կը ժողվեն ու փոսի մը մէջ կը լեցընեն . և հոն ալ քիչ մը ատեն կենալէն վերջը՝ անկէց ալ կը հանեն ուրիշ մերձակայ փոսերուն մէջ կը լեցընեն : Այս մեռելներուն պատճառաւը հոնտեղի օդը խիստ գէշ ու փասակար է և սաստիկ ալ կը հոտի : Պարսիկք մասնաւոր կերպով զգուշութիւն ու պահպանութիւն կ'ընեն որ օտարազգի մարդ չերթայ ան գերեզմաննոցը, մանաւանդ մեռելները ու գերեզմաննոցը զննելու համար :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՍԿԶԲՈՒՆՔ ԲՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ

Դաս Գ. Ջրածին կազի և ջրի բաղադրաւունակ վրայ :

ԱՐՄԱՆԱՑԵԼԻՆ սկսեալ ինչուան ձեզ գարուն վերջերը՝ մարդիկ կարծէին թէ ջուրը պարզ մարմին կամ տարր մի է . բայց հիմա անտարակոյս գիտենք թէ ջուրն ալ օդոյ պէս երկու տեսակ կազերէ բաղադրեալ է՝ այսինքն թթուածնէ ու ջրածնէ : Այս բանս որչափ որ պարզ ու քնական կ'երենայ մեր առջեր, այն չափ ալ ատենօք դժուարաւ կը համոզուէին իմաստուն մարդիկն ալ . որովհ չետեւ գալրոցներու մէջ ալ ինչուան ան ատեն հին վարդապետութեամբ կերթային : Այսց ջրին վրայ խօսելէն ա-

ռաջ պէտք է ջրածին կազին վրայ տեղեկութիւն ունենանք :

Վ րածին՝ կամ, կը նշանակէ ջուր արտադրող կամ գոյացընող . առաջները դիւրավառ օդ կ'ըսէին բոյ հանելով բուրնկելուն համար : Լազերուն մէջն ամենէն թէթեն ու նուրբն է, փամփրշտի ու սնկենիի ծակտիքներէն կ'անցնի . ծաթած ամանի մէջ թէ որ դնես կը ցնդի, թէպէտ և ծաթածը անզգալի ըւլայ, և ուրիշ հեղանիւթերը կարենան նոյն ամանով պահուիլ : Հասարակ օդէն տամնուչորսուկէս անգամ թէթե է, անօր համար օդապարիկ գնտերն ալ ասով կը լեցընեն . վասն զիյայտնի է որ եթէ բարակ ու անթափանց կտաւի մը մէջ ջրածին կազ լեցընես, աս գունտը որչափ որ տեղ բռնած է, այնչափ տեղոյն օդէն թէթե ըլլալով, կ'ուզէ վերելել . ինչպէս թէ որ սնկենիի կտոր մը ջրին տակը բռնէս, թողլուդ պէս մէկէն ջրին երեսը կ'ելլէ . պատճառը՝ որ իրեն քանակին չափ ջրէն աւելի թէթե է :

Վ րածին կազին յատկութիւնները գիտողն ու դուրս հանողը Վէվընտիշ անունով անգղիացի բնալցին եղաւ 1766: Այսկայ Տըլոնչիրի գքսին պլզտի օրդին ըլլալուն՝ հայրը իրեն քիչ ժառանգութիւն թողուց, ինքն ալ այնչափ մեծ պաշտօններու ացք չունէր . բայց քեռին առատ եկամուտ մը կապեց իրեն, որուն մեծ մասը ուսումնական բաներու կը ծախսէր, իսկ իր անձին համար ոչ ինչ . վարմունքը շատ պարզ ու կանոնաւորեալէր . Պիսյ կ'ըսէ թէ ՚՚ Կրամէն գործողութիւններն ու զբաղանքը երկնային մարմնոց պէս անփոփոխ օրէնքով մը կը կառավարուէին, որով ամենենին մտածմունք ու շփոթութիւն չէր ունենար . իր զգեստը միշտ նոյն ձեռվ նոյն գունով ու նոյն նիւթէն էր . միշտ մոխրագոյն զգեստ մը կը հագնէր, և մարդ օրացուցով կրնար առաջուց գուշակելթէ երբնոր զգեստ մը պիտի շինէ „: Այս մարդս իր ատենի ամենէն իմաստուն մարդկանց մէկն եղաւ . Փարիզու Ճե-

մարանն ալ զինքը կաճառորդ ընտրեց ,
ութը օտարազգի անդամոց կարգին մէջ .
մեռաւ Քէվընտիշ 1810 ն ընալու-
ծութեան մէջ շատ արդիւնք ու մեծ
անուն ձգելով :

Վ. Եվլոնտիշ ջրածին կազ ժողվելու
համար երկաթը կամ զինկը ջրախառն
ծծմբային թթուի մէջ լուծեց . ինչուան
հիմա ալ աս կերպը կը գործածուի . շի-
շի մը մէջ երկաթի թելեր կամ խարտուք
կը դնեն , վրան ալ ջուր ու քիչ մը ծծմբ-
բային թթու կը լեցընեն , կը սկսի ջու-
րը պղպղակներ հանելոր և ջրածին կա-
զը , ասով շիշին մէջի օդն ալ դուրս կը
վանի . արդ թէ որ շիշին բերանը ծայ-
րը նուրբ խողովակ մը դնես՝ ջրածին կա-
զը անկեց դուրս կ'ելլէ , ու թէ որ խո-
ղովակին ծայրը մոմատատ մը կամ ծծմբ-
բառ մը բռնես՝ մէկէն կազը կապտա-
գոյն լուսով կը վառի . ասիկայ ի ճառագա-
սիրական կանելու՝ կ'ըսուի : Ի այց կրնան
հաւտալ որ աս բոցեն առաջ եկածը
ջուր բլայ . . .

Գլուխադրութեան գիւղը . 1776էն
երկու զաղղիացի բնալցուներ Ապէր
ու Աիկոյ Տըւաֆոն ջրածնի վրայ փոր-
ձեր ընելու ժամանակ տեսան որ աս կա-
զը բռնկելու ատեն ծուխ մը կարձըկէ ,
ինչպէս ուրիշ Ճրագներն : Դմէն մարդ
զիտէ որ եթէ Ճրագին վրայ պնակ մը
բռնես՝ սև մար կը կապէ , որ ուրիշ բան
չէ բայց մեղծ կամ մուր ըսուածք : Ա երի
ըսած բնալցուներն հետաքրքրութիւն
ունեցան իմանալու՝ թէ ջրածնին հա-
նած ծուխն ալնոյն մուրն է արդեօք թէ
տարբեր . ուստի վերի ըսած իմաստա-
սիրական կանթեղին վաւած ատեն բո-
ցին վրան յախճապակէ պնակ մը բռո-
նեցին . մէ յմըն ալ ինչ կը նայիս , ինչ
մուր ինչ ծուխ . . . պնակը կաթիլ կա-
թիլ ջրով ծածկուեր էր : Իայց նոյն
բնալցուները ինչպէս որ պէտք էր աս
գիւտս բանի տեղ զցրին : Ուստի կը նանք
ըսել թէ ամենէն առաջ Վէկընտիշ աս
բանս ստուգեց 1781էն ջրածին կազին
հետ մաքուր թթուածին արելով . և

տեսաւ որ վառած կազերուն ծանրու-
թեան ձիշդ չափովը ջուր գոյացաւ . առ
կէ հետեցուց թէ ուրեմն ջուրը առ
երկու կազերուն բաղադրութենէն կը
գոյանայ : Ի՞այց աս իր գիւտը գրեթէ
չորս տարի ետքը ծանոյց | ոնսորայի ար-
քունական ընկերութեանը , այսինքն
1784ին յունուարի 1օն :

Ղնոր համար | ավուազիէն ալ զգիտ
նալով իմաստուն անգղիացւոյն ըրած
փորձերը 1783ն ինքն ալ նոյն կերպով
շատ մը ջուր շիներ էր . և ան ատեն
միայն լեց ՚Ի՞նվընտիչի փորձերը որ
դեռ տպուած չէին . և իրեն ծանուցա-
նողն եղաւ Պիէյկտըն վարժապետը՝ որ
յետոյ արքունական ընկերութեան ա-
տենադպիթ եղաւ : Պչեթէ նոյն ատեն
ները Ո՞նժ անունով մէկն ալ առանց
անոնց ըրածը գիտնալու , ինքն ալ նոյն
բանին վրայ աշխատեցաւ և նոյնպէս
յաջողեցաւ :

Հ ա ծ ո ւ ն և բ ա ղ ա դ ր ո ւ ն ե ւ ն ջ ր յ . | Ա ն չ ու ա ն հ ի ս մ ա զ ր ու ց ա ծ փ որ ձ ե ր ն ի ս ջ ու ր շ ի ն ե լ ու ն վ ր ա յ է ր , ա յ ս ի ն ք ն ց ու ց ը ն ե լ թ է ջ ր ա ծ ի ն ո ւ լ ժ թ ո ւ ա ծ ի ն մ է կ ո ւ ե ղ գ ա լ ո վ ջ ու ր կ ը գ ո յ ա ն ա յ . բ ա յ ց ա մ է ն ա ռ ա ր կ ո ւ լ ժ ի ն լ ո ւ ծ ե լ ու հ ա մ ա ր պ է տ ք է ր ց ու ց ը ն ե լ ո ր ջ ր ի մ է ջ է ն կ ա ր ե լ ի է բ ա ժ ն ե լ ա ս ե ր կ ո ւ կ ա զ ե ղ է ն տ ա ր ե ր ք ս , ո ր է ջ ու ր ը լ ո ւ ծ ե լ . ա ս փ որ ձ ս ը ր ա ւ | ա վ ու ա զ ի է 1783 ի յ ու լ ի ս ի մ է ջ , ո ւ ր ի շ մ է ծ ա ն ու ն ի մ ա ս տ ու ն ի մ ը հ ե տ ո ր է ր Ո Շ է ս ն ի է ո ր ն ո ր 1792 ի ն պ ա տ ե ր ա զ մ ի մ է ջ մ ե ր ո ւ ա ւ :

Հայոձապակէ խողովակի մը մէջ երկաթ թելեր զնելով, խողովակը փուան մէջէն անցուցին ու սաստիկ տաքցուցին, ինչուան որ կաս կարմիր կտրեցաւ . յետոյ խողովակին մէկ ծայրէն մէջը զրի շոգի սկսան դրկել . քիչ ատենէն երկաթը գոյնը նետեց , և այնպէս մաշեցաւ որ ձեռքդ առածիդ պէս փոշի կը դառնար . որովհետեւ զրին շոգիին թը թուածինը երկթին հետ միանալով երկըթի թթուիկ ' կը ձեանար . իսկ զուտ ջրածինը լախօձապակէ խողովակին մէ-

կալ ծայրէն դուրս կ'ելլէր ու օդապահ՝ զուռի մէջ զրուած շրջուն զանգակին տակը կը լեցուէր . և որովհէտեւ աս երկու կու կազէն զատ ուրիշ նիւթ չէր մնար , ասկէց ուրեմն իմացուեցաւ որ ջուրն ալ երկու տեսակ կազերէ այսինքն թթուածնէ ու ջրածնէ բաղկացեալէ :

Պատրը լուծելու ուրիշ դիւրին կերպ մալ կայ որ դասատուութեան փորձելու մէջ կը գործածուի , որ է այս . ապակէ խողովակի մը մէջ քիչ մը ջուր գնելէդ ետեւ՝ խողովակին երկու ծայրերը խիցովկը գոցես . յետոյ Ալթայեան մարտկոցին դրական թելը կ'առնես՝ ու կանցընես խիցին մէջէն , նմանապէս բացասական թեն ալ մէկալ ծայրէն , այնպէս որ թելերուն ծայրերը մէկմէկու բաւական մօտենամն խողովակին մէջէն , որպէս զի ելեքտրականութիւնն մէկմէկու հաղորդի , որն որ կ'իմացուի թելերուն վրայէն ելած պղածակներէն , որ ջրին մէջի երկու տեսակ կազերն են , այսինքն թթուածինը որ է բացասական կը քաշուի դրական թելէն , իսկ ջրածինը որ է դրական բայասական թելէն : Ի՞ս դիտելու է որ թելերը փլաթինէ ըլլան , որ թթուածնին հետ չմիանայ . վասն զի թէ որ ուրիշ մետաղէ ըլլայ թթուածնին հետ միանալով՝ միայն ջրածնի երկոյթը կը տեսնուի : — Ի՞ս ըսած փորձիս մէջ թթուածինն ու ջրածինը լուծուելէն ետեւ մէկտեղ կը խառնուին . իսկ թէ որ ուզես զատ զատ ունենալ աս կազերը մէկ խողովակին տեղ երկու կ'առնես , ու քիչ մը ջուր գնելէն ետեւ՝ մէկ ծայրը միայն խիցովկը կը գոցես իսկ բացածին ալ պղնձէ թել մը ու գնտին վզէն դուրս ելած որ ելեքտրական գործիքի հետ կարենայ հաղորդիլ : Հիմա առաջ թթուածնի խողովակին ծորակը կը բանամ ու գունտը նոյն կազով կը լեցընեմ . յետոյ կը բանամ ջրածնի ծորակը , և ելեքտրական գործիքով պղնձէ թելին կայծ մը հանել կուտամ որով մէկէն ջրածինը կը բռնկի և թթուածնի հետ միանալով կը սկսի գընտին մէջը կաթիլ կաթիլ ջուր թափթթիլ : Ուզած ատենդ կազերուն ծորակները գոցելով կրնամ դաղրեցընել . իսկ գնտին մէջ եղածը զուտ ջուր է :

Ի՞ս երկու անտեսանելի նիւթերէն ջուր բաղադրելը նոր բան մը ըլլալով ,

ամենուն հետաքրքրութիւնը շարժեցաւ , ու իմաստուն մարդիկ նոր նոր փորձեր սկսան ընել : Իսոնց մէջ երկելին եղաւ 1790 Մայիսի 13^ի Ֆուրբրուա , Աէկէն ու Ալոքէն բնալոյծներուն ըրած փորձը , որ 1855 ժամանեց ու կէս լիտր զուտ ջուր շինեցին , որ Փարիզու բնապատմութեն թանգարանին մէջ դրուեցաւ , և կարծեմ ինչուան հիմա ալ հոնէ : Ամանապէս ստուգուեցաւ որ թթուածնին կրկինը պիտի ըլլայ ջրածինը . զոր օրինակ լիտր մը թթուածինը ջուր դարձնելու համար երկու լիտր ջրածնի հետ պէտք է բաղադրել . ուստի լուծելու ատեն ալ կը տեսնենք որ ջրածինը թթուածնին կրկինն է . ուստի ջրին բաղադրութիւնն ալ կ'ըլլայ 100 մասին 66 ջրածին ու 34 թթուածին կամ թէ ըսենք Պ . Տ. : Իսաց ասկէ ջուր բաղադրելու համար բաւական չէ երկու կազերը զրուած չափով մէկմէկու հետ խաւնելը , հապա յանկարծական բախումն կամ սաստիկ ու շուտ ջերմութիւն հարկաւոր է , անոր համար ելեքտրական կայծ կը գործածուի : Իսկ գործիքին պարզ բացատրութիւնն աս է . կը ապակէ գունտ մը մէջի օդը օդահան գործիքով սպարպած , երկու դիէն մէյմէկ խողովակ . աս խողովակիներուն մէկը թթուածնի ընդունարանին հետ հաղորդած է , մէկալ ջրածնի . իսկ մէկալ ծայրերնին վերի գնտին մէջն է . ջրածնին խողովակին ծայրը ամենանուրբ պիտի ըլլայ . և ան ծակին դիմացն ալ պղնձէ թել մը ու գնտին վզէն դուրս ելած որ ելեքտրական գործիքի հետ կարենայ հաղորդիլ : Հիմա առաջ թթուածնի խողովակին ծորակը կը բանամ ու գունտը նոյն կազով կը լեցընեմ . յետոյ կը բանամ ջրածնի ծորակը , և ելեքտրական գործիքով պղնձէ թելին կայծ մը հանել կուտամ որով մէկէն ջրածինը կը բռնկի և թթուածնի հետ միանալով կը սկսի գընտին մէջը կաթիլ կաթիլ ջուր թափթթիլ : Ուզած ատենդ կազերուն ծորակները գոցելով կրնամ դաղրեցընել . իսկ գնտին մէջ եղածը զուր է :